

ՆԱԻՌԻՂԻՂՆ



Ա.

Էյ նաւուղիդ, հերիք ծըփաս ալ ծովէ ծով..
 Ոչ յուզուելէ կեցան ալիք, ոչ անվերջ հով
 Բոլոր բնութեան հառաջանաց տըխուր թարգման
 Դագրեցաւ պահ մը մննչելէ ։ Եւ թափուեցան
 Սրադդ կրակներ՝ զոր դա անշէջ կը կարծէիր,
 Եւ մանկութիւնդ և իւր ցնորդներն անծայրածիր...
 Եւ անհունի դէմ կուրիդ վարձք, խարտեաշ մազերդ՝
 Հիմայ ցանցառ՝ անհալ ձեանց տակ կան հողմերեր
 ի՞նչ անհո՞ւն ծով, և դու ի՞նչ փոքր.. ի՞նչ անծանօթ
 Վայրն ուր քշեցին քեզ մրբիկներ ու աստեղք ազօտ...
 Այդ հեռաւոր կիսանշմար կզզեակներէն՝
 Զոր արշալոյք անտեսք լուսով կ'երփինագունեն,
 Լըսէ՝ կ'երգէ սարեկն անուշ. — հեզամրմոնջ
 կ'ողորի վտակ լուսափրփուր քարերուն շուրջ.
 Սիրտդ ալ յոգնած՝ զոր որբ թողին ամէն յոյսեր,
 Իրեն բունիկն՝ իրեն սէրերն ոհ չերազեր :

Բ.

Կապանն ի՛ գլուխ, գըլուխն ի՛ զեկ յեց՝ կը խորհի,
 Մինչ ընդ տրտում միայնութիւն նաւն իւր կ'անցնի
 Աշնան միակ մնացած ծիծուան պէս ոգաչու,
 Նըման կեանքի անբարեկամ անցնող մարդու,
 կ'արթննան թաւ լանջաց տակ հին ու մեզմ յուշիկք՝
 Բնչպէս մայրեաց մէջ հինաւուրց գարնան բունիկք:
 Մ'երթ գայլերու վոհմակաց պէս հալածական՝
 Կը խոճապեն իւր դէմ ալիք մննչածայն
 Թանհուն որդրտս.. մերթ առագաստք անհողմ կ'իյնան
 Կարմի ի՛ վար՝ փոխ փոխ՝ ծերունոց մ'այտից նըման,
 Ընկզմեցաւ զիւսիսէն աստղիկ բնեսուն,
 Իւր ուհահորդն ու հուսկ մտերիմ հին աշխարհին.
 Եւ Հարաւոյ խաչին հրանշոյլ աղամանդներ
 Խորունկ երկնից մէջ կը վառուի ծովերն ի՛ վեր
 Եւ կ'երթայ նաւն անդնդակոծ՝ աննըպատակ՝
 Ամսահմանին մէջ մնար՝ ցած ամսերու տակ...
 Պահ մը կայմին ծայրը Փրէկաթ մը կանգ կ'աւանու
 Թեւատարած, պահ մը կտրէ զվիհ կէտն հուժկու,
 Մին կ'ընկզմի յանդունդն երկնից, միւս յալեաց գուբ.

Ամէնք իրենց բոյնին՝ և ի՞նք լոկ միշտ ի' ծուփ:

Այլեցին զինք արև ու ծովս.. սիրտն է խոցուած,
կարօտ մ'ունի անյայտ ու զայն դեռ չէ առած:
իւր խրոխտ ընկերք ձեռն ի' ծնօս կան գէտ ակն ի' ծով
իրենց նըման միշտ տանջրւած մրրիկներով:
Միշտ անբաւին մէջ կոծկսծող նոյն երգերն են,
իրրեւ թէ խոյս տրւած ըլլան ծովուն խորէն
Նաւաբեկեալ ոգիք՝ սոսկմամբ նշմարելով
իրենց մարմինք հալածաղ հրէշքը ծովիչ ծով...:
Նոյն հողմերու միշտ աղէխարշ են վայնասունք,
Զըւաններէն նոյն գիւական քրքջող սուկմունք.
Նոյն Ովկիանն անբարեկամ՝ բաշքը ցըցած
Ու որտապող, կամ լոյսերու մէջ խրոխտ պառկած:
Գըլուխն ի'ղեկ, ձեռքերն ի' ծունկս՝ յորոյ հողմոյն
Յոգնած կտրիճն այն կ'ընկըլմի վայրկեան մ'ի քուն:

Գ.

Կ'երազէ նա:

Անրջոց նուրբ պատուհանէն,
Զոր ամենէն անսուրը շունչք կը փարատեն,
Եւ յորմէ լոկ կրնանք ազօտ մը նշմարել
Զերջանկութիւն, կը տեսնէ զնաւ իւր խարսխել
Հանգրտանին խորն՝ իւր հիւզին մօտ: — իրիկուն
ի. — Գինովցած անուշ բուրմամբք թարմ խոտերուն,
Սրտագողով կը բանայ զդուռն իւր հիւզեկին...:
իւր կինն առոյդ՝ փաթթած որդւոյն որորոցին,
Տրամաժըպիտ կաթ կը ջամբէ մրմող տրզուն,
Անոր աչաց մէջ փնտռելով նշմար մը խուն,
Շողիկ մ'իւր այնչափ կարօտցած սիրելիէն,
Որ կոխած ոտք մը սեմնց վրայ՝ բուռն յուզմունքէն
Հատկըլելով՝ պատին կոթներ է որ չիյնայ:
Ու արտասուելու անվարժ աշքէն՝ մօրուաց վերայ
կը գըլորի շիթ մը... բուժիչ այնչափ վշտաց...
Զոր կը սրբէ ձեռքին թիկամբ: — Սիրտը մղձկած՝
« Մաննիկ՝ կ'ըսէ՝ ես եմ. քովիկդ եկայ նորէն,
Քովիկդ՝ ուր միշտ էի սրտովս »: — Ու « անվախն այն հէն՝
Ծովու՝ մրրիկի ու գնդակաց դէմ ապստամբ,
Յաղթըւած՝ գլուխը կը ծըսէ անհուն յուզմամբ՝
կընով մ'առջն՝ որ կը սարսոկ մանկան մը մօտ
Որ մրմթջէ քուն ընդ արթունս երգս անծանօթ:

Ծնդացը վրայ կծկած՝ ձախ ձեռքն որբանին վրայ,
Այն իւր ճակարին՝ տժդոյն՝ Մաննիկ ետ կը դառնայ՝
Գըլուխն այնքան ետին ծըսած՝ որ մազերուն
Սև գանգուրք քարշ կու գան գեախնն: Անզուսպ՝ անհուն
Վայրագ խնդիւ կը ցաթիէ՝ թեւքն յուսս պահանոյն,

Կշտանալու համար յառած աչքն աշերուն,
Մ' ըմիջելով պազատախառն ընդհատ բառեր՝
իրը երազէ մը սթափելու եթէ վախէր,
Բողոր հոգւովս անոր փարած՝ իրը անօթի
Որ կենսատու միրգ մը գտնէ յանապատի։
իրարու գիրկն են անբարբառ, ճիշ մը միայն
Արձակելով՝ զերդ նոյն սրով խոցք միանդամայն։
Ահ վատնեալ ժամբ.. ուշ հասկըցուած երջանկութիւն...
ինչո՞ւ. մնացին շատ.. ինչո՞ւ սուր ցընորդներուն
Հետամուտ՝ խոնջ կ' իյնան.. դառն ո՞հ դառն հայեցուած
Անդառնալի անցելոյն՝ զուր արձըկուած...
Ահա մանկիկն ալ արթնցաւ, յոյր թեսիկներ.
Խանձարութէն երեւցնելով, խոչոր աչեր
Մ' եծ մեծ բացած հօրն ու մօր, լուրջ և շրւարեալ,
Սրտիկն երած՝ ծամածուելով շուրթին իրը ի' լալ։
Հազիւ ինքզինք զսպած՝ հեւայ ծոցն յելեւէջ։
Խելացնոր հայրն յափշտակէ զնա գրկաց մէջ՝
Հոտմըտալով լանջքը, թաթիկքը պատնելով
Որ իւր մօրուաց մէջ կ' ընկղմին բացխըփերով..
Տըղան յախուռն թոթովելով՝ կէս մ' ահաբեկ,
Կը նայի հօրն զոր այրեցին հողմք և արկք.
Եւ ճանչելով լաւ մը՝ թողու գլխիկն ուսին.
Ու կը ննջէ վստահ. Շըթունք հօր կը սովրին
Նորէն քնքշանք այն մանկական՝ շատո՞նց մոոցուած։
Լուռ. կը խնդան իրարու ծնողք խանդաղատած,
Եւ ծնրագիր՝ յուշիկ յուշիկ կը զետեղեն
իւր որրանին մէջ մանկիկն...։ ի' նշ երջանիկ են։

Դ.

Այ նաւուղիղ, հերիք՝ հերիք ալ ծըփացիր
Ծովէ ծով՝ զաշտ է հանդբռուանն. աղէ զարձիր
Կ' երգէ սարեկը թըփուտէն։ Զմեռն անցաւ.
կը վերածնին համայնք.. այլ գու ո՞չ ո՞չ բընաւ։
Հարաւ ձիւներն հալեց. ծիծառն ալ յարաշու.
Կ' երթայ արագ իւր թողած բայնը վնառելու...
Բայց մէկն ալ կայ, ոյր անծաղիկ է ո՞հ գարուն.
Ժայռի մը կող նասած նայի ի' ծովն անհուն...։

Ե.

Փոթորիկն է... խումբ խումբ ասողերը մարելով,
Բոլոր ծովերն իւր դէմ՝ յախուռն հալածելով,
Բնեռէն գուրս վաղեց. — կայծակ մը սոսկալի
Պատկերն ամբողջ կը լուսցընէ ու կը սպառի.
Կ' աւեն կոհակք տախտակամածն՝ ու շամածկանց
կուր կը քըշեն նաւաստիներն ի' ծովիս ալեաց։

ինքն ըսթափած որոտումէն՝ պակուցմամբ լի
վեր կը ցաթէկ, կ'ընդգրկէ զղեկ, շուրջ կը նայի.
Գիշեր է խոր և փոթորիկ, գիշեր ահեղ
Ճարերաց վրայ, գիշեր սրտին մէջ ու ամեն տեղ..
Պատութած կը ծըֆծըփան առաջաստներ
իբրև մութին մէջ օգնութիւն խնդրող թեսեր :

« Ամփոփեցէք պատառներն օ՞ն՝ ընկերք իմ քաջ »,
Տիրող ձայնով գոչէ կանգնած արիալանջ.
Զայն մը չըկայ : Ծեր նաւաստի մը միայն-յետի՞նն —
Չըւաններուն փարած՝ յառէ զխոժոռ աշուխն
Փշրած նաւոն և անբարբառ անյուսութեամբ՝
Թող կուտայ ձեռքն, ու ալիք կ'առնեն զինք մըուընչմամբ..
Ոչ մարդ ոչ հրէշ ոչ ևս էակ մ'իրեն ընկեր
կամ կարեկից մընաց : — Ամբողջ բնութիւն զինուեր
է իրեն գէմ: Մնջերծ վտանգին հետ կը մեծնայ,
Եւ որք ելած ջրահեղձ ջախջախ լաստի վըրայ՝
Չեռքերն յանիւ ղեկին՝ կըակոտ աշքն երկնապիշ՝
Հերաբձակ գլուխն ի'հով տարերց գէմ կայ ըմբիշ,
Անյուսութեանն իսկ մեծութիւն քան ամէն յոյս
կ'ազդէ սրտին անպլայլակ վըսեմ խրախոյս.
Հուսկ հրաժեշտի նետէ նայուածք մ'ալ իւր լաստին
իւր բաղդակիրն հաւատարիմ ժամոն յետին :

Ցնորեցուցիչ բուռն յորձանքի մը պըտոյսներ
Յափշտակած կը ասնին նաւն յանունջ խորեր.
Կը կանգնին շուրջն ու կը փըշեն ուրուականներ
Մ'ըռընշաճայն՝ ըսպառնալից և փրփրահեր.
Եւ ինք կը տքայ այդ խողական խօշիւնին մէջ
Սոսկմամբ ու անդուսազ մէկ հեշտանքով իրեն վայր էջն:
Պահ մը լոկ վրան վլչող վըհից մէկ նեղ ճեղքէ
իւր փարատած երազին ծուէնքը կը աեսնէ,
Պատառ պատառ լոյսեր վազանց ու շացուցիչ,
Մ'ատազ կընող մը գիրկ մանկան մը ծիծաղ ջինջ:

Բայց երբ վերջին այն տեսարանն ալ կը ցնդի՝
Ա՛լ յաղթըւած կ'իյնայ : — Չեռքէն ղեկ կը փախչի.
Ալ բան մը չը լըսեր. չըկայ իրեն բընաւ.
Ոչ մըրըրիկ՝ ոչ յոյս՝ ոչ կեանք՝ ոչ իսկ ցաւ:
Չապրեր և չէ մեռած, կանկի մէջէն միայն
կայծք կ'ընդուանուուն, կոծք կը գոնչեն եղերական
Եւ բոլոր ձայնք ջրերու՝ հողմոց բոլոր հառաչ
կը փոխուին յունին իւր խառնիտուն ի'մի աւաչ:
Ծովուրհեաց երգն է հրապուրիչ և ոգեսապառ
Որ որբելով կը վարեն զինք վիհերն ի'վար ...

« Յանդուզն՝ յոգնած գու նաւուղիղ .

Քեղ կ'ըսպասեն վիհեր հիւրընկալ.

Մըրիկ է ծով՝ մըրիկ են կեանք,

Եւ անընդհատ մըրիկ սիրտն ալ ..

Հարեանցի են խռովք՝ էյ դու.
Քիչ մը վար ի՞նչ խաղաղութիւն,
ի՞նչ կը հանգչին հոն ըզմանցած
Ոգիք ամէն յոդնածներուն...

« Շերածածան մայրեաց մէջէն
իջի՛ր՝ հրեշից քովէն լողա՝
Ծնկեր բնութեան անմահ ծննդոց
Ապարանից մէջ շափիւղեայ:
Բուստի ճիւղի անձաւոց տակ
Բարձիկ ըլլան քեզ ձիւն ծըդիք
Ծնկողմանած մէկ համբարուի

Որ կը կը սանտրէ զոիրուն գլխիկ՝
« Գոհար սանդրով՝ ու մարգրիսներ

կը կայլակեն ըստինքներէն:

Ոչ տեսարանն հոն կը փոխուի՝

Ոչ նորանոր տենչք սիրտ կ'այրեն.

Զերծ կենաց պիրկ կապանքներէ՝

կ'երազեն միտք աշխարհս նըսեմ՝

Ուր կ'ալեծվին էակք վըճիտ

Նուրբ՝ զերդ մահիկ առարւան դէմ:

« Հոն ժամանակն իսկ անշարժ է,

Հոն մանկութիւնն է մշտափթիթ,

Աղջիկն ունի դեռ զայն ժըպիտ

Որ կը ծաղկէր յայսու՝ ի՞նելուն.

Նոյն կարօտով դեռ պատանին

Գրկիցն իրեն կը կարկառէ.

Պատրանք մ'ալ դեռ կորուսած չեն

Ոչ ևս անոնց բաղդ կը սաստէ:

« Յայն պետութիւն աղօտ՝ քանի՛

Ննջեն իշխանք ծերք, և ի՛ սփիւռ

իբրև մոտածուի կան բիւր նորտեր

Գետնատարած՝ ամենն ալ լուռ..

Եւ իրենց վրայ՝ կապուտաներկ

Լոգիկն ալեաց հետ յելլէջ՝

Կը թոշին նուրբ յաէրծհարսունք

Ոսկի քնարներ գրկերնուն. մէջ...

« Մէկ ճառագայթ միայն առկայժ

Այն դէմքերէն կը պըլալըլայ:

Իրենց վերջին մըսածութիւն՝

Դրոշմած իրենց դէմքին վըրայ:

Ինչպէս ամեն լոյսերէ զուրկ

Գետնափորին մէջ վաղընջուց՝

Աքքունական շիրմի մը խոր

Վառի լապտեր մը տիրալոյս...

Թովմ. էֆ. Թէրզեան.